

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ԳՈՐԾԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Գ. ԵՐՐՈՐԴ ԵՐՁԱՆ. ՅԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ՝
ՋԱՐՁԱՐԱՆՔԷՆ ԱՌԱՋ

(Շաբ. Սիրոց 1934, էջ 232 էն)

Ի մի բան, մինչև վերջին ժամը, Յիսուս անդադար կը քարոզէ և կ'ուսուցանէ: Մերակոյտին պետերը, կատաղութեամբ լեցուած, կը հարցնեն իրեն թէ ի՞նչ հեղինակութեան վրայ հիմնուած է, և խորհուրդ կ'ընեն որ իրենց հարցումներովը որսան զինքը. բայց Յիսուս կը խցէ անոնց բերանը այնպիսի կերպով մը որ իրեն հետ խօսողները աւելի կը հիանան իր վրայ, զպիրներէն իրենց յանձնուած պարտականութիւնը մոռնալու աստիճան (Ղկս. Ի. 1, 2, 20-40): Գիւցազնական կոխի այս օրերուն, Քրիստոս չի յօգնիր յորդորել իր աշակերտները, անոնց առջև քօղազերծելով մասնաւորապէս ապագայի խորհուրդները (Մտթ. ԻԴ. Մրկ. ԺԳ. Ղկս. ԻԱ.) այն ճառերով՝ որոնց գործնական պատշաճեցումը այնքան լաւ կ'ընէ Մարկոսի բնագիրը, ըսելով. «Բայց զոր ձեզ գասեմ ամենեցուն ասեմ, արթուն կացէք» (ԺԳ. 37): Այս դասը աւելի տպաւորիչ ընելու համար, անոնց կը ջուցնէ իրենց սպառնացող վտանգները, և լրջութիւնը իրենց սպասող պայքարին. այս է նկարագիրը կոյսերու և տանուէրներու առակներուն, և անոնց վրայ աւելցուած դատաստանի նկարագրութեան (Մտթ. ԻԷ). զալով ամբոխին և զայն վարող անխելք պարագլուխներուն, Քրիստոս անոնց ալ կ'ուզէ գերազոյն կոչ մը: Ոչ միայն արիւնոզ բռնութիւնը կը խարաղանէ Փարիսեցիներուն մոլութիւններն ու կարծրասրտութիւնը և կեղծաւորութիւնը, այլ չի մոռնար ըսելու թէ բազմութիւնն ալ իր խորքին մէջ նոյն թշնամական տրամադրութիւններն ունի. այս պատճառաւ անբաղդատելիօրէն հօր շունչով մը կը ծանուցանէ այն տղէտքները որոնք պիտի իջնեն Եհովայի դէմ ըմ-

բոստացած ժողովուրդին վրայ: Իսրայէլի ցոյց տուած մերժողական դիրքը նախորդ շրջանին մէջ եղածէն աւելի յստակ կերպով կը հաստատուի. Փրկիչը չի բուսականանար հաստատելով Աստուծոյ առջև շրջից և Հեթանոսաց հաւասար ըլլալու անիկա կը հասկցնէ նաև թէ Արքահամուրդիներուն անհաւատութիւնը կը սպառնայ նոյն իսկ զանոնք զրկելու Աստուծոյ հետ կնքուած ուխտին բաժանորդութենէն. «Բարձցի ի ձէնջ արքայութիւնն Աստուծոյ, կը ձայնէ իրենց աստուածպետական իրաւունքներովը այնքան զոտոգացած այս մարդոց երեսին, և տայի ազգի որ առնիցէ զպատուս նորա» (Մտթ. ԻԱ. 43):

Բայց արդէն իր վախճանին մօտեցած է Յիսուսի գործունէութեան ճգնաժամը: Հինգշաբթի առաւ, Տէրը Պետրոսն ու Յովհաննէսը կը զրկէ նոյն տեղը ուր պիտի ուտէին զատկական ընթրիքը (Մտթ. ԻԶ. 17-19, Մրկ. ԺԴ. 12-16, Ղկս. ԻԲ. 7-13). յետոյ, նոյն օրուան իրկուրը, իր աշակերտներուն հետ կ'ընէ հրաժեշտի այդ ճաշը (Մտթ. ԻԶ. 20-29, Մրկ. ԺԴ. 17-25, Ղկս. ԻԲ. 14-20), որ ատեն, հին խորանջիւղան արանգութիւնը նոր ծէսով մը փոխանակելով, Քրիստոս պատարագի սեղանը կը հաստատէ, ի յիշատակ իր մահուան և իր արտայայտիչ նշան իր կեանքին հաղորդութեան: Այդ միջոցին իր արտասանած խօսքերը մանրամասնութեանց քանի մը տարբերութիւններով յառաջ բերուած են Պողոսի առ Կորնթացիս Ա. Թուղթին (Թ. 24-25) և երեք համատեսականներուն մէջ, մինչ Յովհաննէս կը պատմէ ռաքերու լուացումը՝ հետեորդ պարագաներով (ԺԳ. 1-17): Պատմուածքներուն զուգահեռական ընթերցումը կը ջուցնէ սակայն թէ այդ իրողութիւններն ամէնքն ալ նոյն իրկուր տեղի ունեցած են. ահաւասիկ բազդատուելիք գլխաւոր հատուածները.

ա. Յուդայի մատնութեան ծանուցումը (Յովհ. ԺԳ. 18-30, Ղկս. ԻԲ. 21-23):

բ. Պետրոսի ուրացման գուշակումը (Յովհ. ԺԳ. 38, Ղկս. ԻԲ. 34):

գ. Անմիջապէս ետքը, առանց որ և է ընդհատումի, Յովհաննէսեան պատմութիւնը կը զնէ ԺԴ-ԺԶ գլուխներուն ճակատը, ԺԷ-ին աղօթքը և Գեթսեմանիին յիշատակութիւնը, դատի և տանջանքի տե-

սարսններուն առաջին արարուածը (Յվհ. ԺԴ. 34, ԺԸ. 1, հմտ. Ղկս. ԻԲ. 39, Մրկ. ԺԴ. 26-32):

Եթէ ընդունուի ճաշին նոյնութիւնը, ստնալուան պէտք է տեղի ունեցած լինի ընթրիքին կատարուէն ետքը, ինչպէս կարելի է մակարեի կերորդ աւետարանի յառաջ բերած մէկ խօսքէն (ԻԲ. 24-27. հմտ. 14-20), որուն մէջ անկարելի է չտեսնել ակնարկութիւն մը Տէրջը կատարած ծառայական պաշտօնին (Յվհ. ԺԴ. 1-17): Ղուկաս և Յովհաննէս համաձայն են նոյնպէս ցոյց տալու համար Յուդայի մասնակցութիւնը նոր ուխտին հաստատման, — մինչև որ Տէրը, իր կրած սրտի սեղմումէն կարծես պարտասած, խօսք կ'ուղղէ ուրացած աշակերտին, որ կ'աճապարէ երթալ ի զլուս հանել սկսած ուճիրը. հինգշաբթի իրկուն էր. զիշերը արդէն տարածեր էր իր ստուերները երկրի վրայ (Յվհ. ԺԴ. 21-30):

Մատնիչին վաղվազակի մեկնումին կը յաջորդէ գոհունակութեան տպուորութիւն մը (Յվհ. ԺԴ. 31): Այն ատեն կը կատարուին հոգեկան մտերմութեան այն խօսակցութիւնները, զորս կ'աւանդէ Յովհաննու Աւետարանը (ԺԴ-ԺԶ): Իրեն հաւատարիմներուն հետ միայնակ եղած միջոցին և զանոնք թողելու պահուն է որ Յիսուս կը բանայ իր հոգիին բոլոր զանձերը: Ինք որ, Փարիսեցիներուն ուղղած իր կշտամբանքներուն միջոցին, կը սարսուռար սուրբ սրտմտութենէն, զայրոյթէն, հիմակ անբացատրելի գորովանքի վսեմական բան մը ունի իր անձին մէջ: Առըցւած՝ սիրալիբ հոգածութեան անհուն ըզգացումներով, կը յորդորէ, կը քաջալերէ, կը զօրացնէ, ուրախութեամբ և զուարթօրէն կը խօսի հոն ուր սրտաբեկումն ու տկարութիւնը կը տիրեն տակաւին. իր բարեկամներուն կը խոստանայ զրկել ուրիշ նոյն ինքն մը, որ ամէն կերպով պիտի ուղղութիւն տայ իրենց՝ ճշմարտութեան մէջ. իր հաւատքին անայլայլ հաւատարիքն է այս, զոր կը կնքէ՝ իրեններուն մէջ անմահ յոյս մը արթնցնելով զանոնք խանդավառող սա աղաղակով. «Յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք զի ես յաղթեցի աշխարհի» (Յվհ. ԺԶ. 33):

Ռօսակցութեան ընթացքին էլսած էին սեղանէն, զէպի Չիթենեաց բլուրը երթալու համար (ԺԴ. 31): Մինչդեռ աշակերտները կը քալեն լուս ու մունջ, Յիսուս, իր շօրը ուղղելով, իր սրտին խորէն կ'արտասանէ համակ երկնային խաղաղութեամբ զեղուն աղօթք մը: Որդի հնազանդ՝ մինչև ցվերջ, իր գործին հաշիւը կուտայ Աստուծոյ (ԻԷ. 4). իմաստուն առաջնորդ՝ Ամենակարողին պահպանութեանը կը յանձնէ աշակերտները զորս այս աշխարհի վրայ կը թողու և անոնք որ, ապագայ դարերուն, պիտի փաստաւորեն իր անունը, ընդունելով իր խօսքը (ԺԷ. 6 և հտե. 20 և հտե.): Յետ որոյ, անձնատուր ըլլալով Աստուծոյ կամքին, Բրիստոս վճուական որոշադրութեամբ կը մանէ այն պարտէզը, որ թատրը պիտի ըլլար իր արիւնտ ոգեւարքին (Յվհ. ԺԸ. 1, հմտ. Մթթ. ԻԶ. 36, Մրկ. ԺԴ. 32, Ղկս. ԻԲ. 39). այս տեղ կանգ կ'առնէ իր մտերական առաքելութեան նկարագրութիւնը, սուզուելու համար չարչարանաց խորհրդաւոր պատմութեան մէջ:

Ժ. 9.

ԱՆՍՈՒՐԲ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ

ՈՍՏ ՄՈՒՍՏՍԱԿԱՆ ՕՐԷՆՔԻՆ

1. ԱՆՍՈՐԲ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ արգելիք. —

Ըսենք նախապէս՝ թէ սուրբ էին այն անասունները, որոնց միսը կրնային ուտել Իսրայելացիք, ու անսուրբ էին անոնք, որոնց միսը արգելուած էր անոնց ուտել: Այս արգելքով Սրէնսողիքը անշուշտ նպատակ չունէր անարգ համարել կորգ մը անասուններ: Անսուրբ համարուած այդ անասուններէն ոմանք, ինչպէս՝ արծիւր, ձին, առիւծը՝ ընդհակառակը զօվարանուած են Աստուածաշունչին մէջ իրենց լույստկութիւններուն ու օգտակար ծառայութեանց համար և նոյնիսկ ներկայացուած են իրրե խորհրդանշան առաքիներութեան: Բայց՝ ինչպէս որ ձին ու շունը իրենց ծառայութեանց համար զերազանց անասուններ համարելով հանդերձ կը զլուինք անոնց մի-